

# ՄՈՎԱԷՍ Գ. ՏԱԹԵՒԱՑԻ ԿԱՐՈՂԻԿՈՍ ԷՇՄԻԱԾՆԻ

«Մովաէս Կաթուղիկոսն ի Սիւնեաց աշխարհէն,  
որ եղեւ Լուսաւորիչ արմւելեաց մասին աշ-  
խարհիս եւ նորոգող Ս. Էջմիածնի»:  
Առաքել Դավթիծեցի

## ԾՆՈՒՆԴԻԸ – ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԳԱԽԱԶԱՆԸ

Մովաէս Տաթեւացի ծնած է Սիւնեաց հարաւը, Բաղք գաւառին –  
որ կոչուած է նաեւ Աճանան եւ Քաջունիք – Խոտանան գիւղը, ուր  
ժ. դարէն կար փոքրիկ եկեղեցի մը: Ծննդեան թուականը 1577-1578  
տարիներուն մէջ է. մեծազգի ծնողքի զաւակ է, 1628ին Մկրտիչ Զու-  
ղայեցիի դրած երգին համաձայն:

Ունեցած է փոքր քոյր մը, որու միակ զաւակը կոչուած է Գրի-  
գորիս, որ եղած է «կրօնաւոր բարեսէր», քարքով խստակրօն:

Մովաէսի մատիկ աղջական եղած է Տաթեւի Յովհաննէս Արքե-  
պիսկոպոսը, զոր Սարգիս կրիչ կը յիշէ 1635ին, որու համար կը դրէ  
թէ «ձեռնադրեաց եւ կացոյց զսա ի Ս. Աթոռս»:

Մովաէս՝ պատանի մտաւ Տաթեւ, եւ հաւանօրէն 15ամեայ ստա-  
ցաւ քահանայական ձեռնադրութիւն, իբր կուսակրօն քահանայ<sup>1</sup>:

Աշակերտութիւնը Սրապիոն Վրդ. Ուրիհայեցիի մօտ

Գիտութեան ծարաւը զինքը մզեց մինչեւ Տիգրանակերտ, Ամիր  
քաղաքը, ուր գոյութիւն ունէր արդէն ԺԶ. դարէն հոչակաւոր դպրոց  
մը, եւ որ ծանօթ էր Սրապիոն Վրդ. Ուրիհայեցիի ուսուցմամբ<sup>2</sup>:

- ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ, Պատմուքիմ, Վաղարշապատ, 1884, էջ 217-241:  
Ակնենն Հ. Ն.՝ Մովսէս Գ. Տաթեւացի, Վիճակ, 1936, էջ 1-9:
- ԱՌ. ԴԱՎՐԻԺԵՑԻ, էջ 217: Ակնենան համաձայն չէ Օրմանեամի, որ Կ'ենթագրէ  
(Ազգ. Բ. 2328-2329) թէ Մովաէս Արեղեան՝ Էջմիածնի ծանօթացած ըլլայ Սրա-  
պիոն Ուրիհայեցիին ու աշակերտուած:

## Մովսէս արեղայ Երուսաղէմի մէջ

1610ին Մովսէս Երուսաղէմի կրիդոր Կեսարացիի հետ, որ գէպի Ամիդ շարունակեց իր ուղին, 10 Յուլիս 1610ին, Երուսաղէմի պարտքերուն ելք մը գտնելու սահմանուած ժողովին մասնակցերու, Բարսեղ Վորդ. Բազեցեցիի եւ ուրիշ վարդապետներու հետ: Իսկ Մովսէս իր Վարդապետին հրամանով Երուսաղէմէն անցած է Եղիպտոս, այցելու Ղպտի Եկեղեցիի վանքերը, ծանօթանալու հին Հայրերու վանականութեան:

Երուսաղէմի մէջ որոշ ժամանակ մը Ս. Յարութեան գերեզմանին լուսարար ալ եղած է, ինչպէս կը գրէ Դավրիժեցին, և սորված է մոմ սպիտակացնելու արուեստը: Երուսաղէմի մէջ հանդիպում ունեցած է Սարգոսավանքի նախկին Առաջնորդ Սարդիս Եպս.ի եւ Կիրակոս Քէյ. Տրապիզոնցիի: Մովսէս ալ եղած է մէկը անոնցմէ՝ որոնք խորհուրդ տուին Սարդիս Եպս.ի, փոխանակ հեռու վայրեր երթալու վանքեր հիմնելու, ուղղուիլ Սիւնիք եւ հայ հողերու վրայ բանալ ճգնաբաննեղ. մանաւանդ որ Շահ Արտասի յաղթանակով Օսմանցիներու վրայ, երկրին մէջ վերացնութեան հնարաւորութիւններ ծայր տուած էին:

Մովսէս Տաթեւացին Երուսաղէմ գտնուած շրջանին, Գրիգոր Վորդ. Գանձակեցիի - Ս. Յակոբի Առաջնորդին - կորմէ նուիրակութեամբ դրկուած է, «Ասս Երուսաղէմի, եւ զրագում արդիւնս ժողովեալ ի քրիստոնէից եթեր յԵրուսաղէմ, առաջի Գրիգոր Եպս.ի», կը գրէ Առաքել Դավրիժեցի<sup>5</sup>:

Մովսէս 1611ին վերադարձաւ Պոլիս, ուր իր Վորդ.ը, Գրիգոր Կեսարացին, երրորդ անդամ ըլլալով՝ կը գրաւէր Պատրիարքութիւնը Բարձր Դրան հրամանագրով:

Գրիգոր Դարանաղցի, որ նոյն տարին Տրապիզոնէն դարձեալ Պոլիս եկած էր, երկրորդ անդամ ըլլալով հանդիպած էր Մովսէսի ու քանի մը ժամ խօսակից եղած էր իրեն: Դարանաղցի կը գրէ թէ Մովսէս Աքեղան Գրիգոր Կեսարացիի մօտ էր տակաւին «ոչ ուսանենոյ ասկա, այլ գաւաղան առնելոյ աղաղաւ», այլապէս, կը շարունակէ գրել, նա իր խուցը առանձնացած՝ կը կարդար, սպասելով որ իր Վարդապետը հածի կատարել իրեն վարդապետական իշխանութեան առուչութիւնը<sup>6</sup>:

5. ԱՌ. ԳԱՎՐԻՒԵՆԻ: Էջ 219:

6. ԳՐԻԳՈՐ ԴԱՐԱՆԱՂՑԻ: Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1915, էջ 167-173:

### Մովսէս արեղայ Երուսաղէմի մէջ

1610ին Մովսէս Երուսաղէմի է Գրիգոր Կեսարացիի հետ, որ դէպի Ամիկ շարունակեց իր ուղին, 10 Յուլիս 1610ին, Երուսաղէմի պարտքերուն ելք մը գտնելու սահմանուած ժողովին մասնակցելու, Բարսեղ Վորք Բարդացիի եւ ուրիշ վարդապետներու հետ: Իսկ Մովսէս իր Վարդապետին Հրամանով Երուսաղէմէն անցած է Եղիշավոռու, այցելելու Ղպտի Եկեղեցիի վանքերը, ծանօթանալու հին Հայրերու վանականութեան:

Երուսաղէմի մէջ որոշ ժամանակ մը Ս. Յարութեան գերեզմանին լուսարար ալ եղած է, ինչպէս կը գրէ Դավիթինցին, եւ սորված է մոմ սպիտակացնելու արուեստը: Երուսաղէմի մէջ հանդիպում ունեցած է Սաղմոսավանքի նախկին Առաջնորդ Սարդիս Եպս.ի եւ Կիրակոս Քէյ. Տրապիզոնցիի: Մովսէս ալ եղած է մէկը անոնցմէ՝ որոնք խորհուրդ տուին Սարդիս Եպս.ի, փոխանակ հեռու վայրեր երթալու վանքեր Հիմնելու, ուղղուիլ Սիւնիք եւ հայ Հողերու վրայ բանալ ճղնարաններ. մանաւանդ որ Շահ Արտասի յաղթանակով Օսմանցիներու վրայ, երկրին մէջ վերացնութեան հնարաւորութիւններ ծայր տուած էին:

Մովսէս Տաթեւացին Երուսաղէմ գտնուած շրջանին, Գրիգոր Վանձակեցիի - Ս. Յակոբի Առաջնորդին - կորմէ նուիրակութեամբ դրկուած է, «Հասն Երուսաղէմի», եւ զրագում արդիւնս ժողովեալ ի ըրբատոննէց եթեր յԵրուսաղէմ, առաջի Գրիգոր Եպս.ի», կը գրէ Առաքել Դավիթինցի<sup>5</sup>:

Մովսէս 1611ին վերադարձաւ Պոլիս, ուր իր Վրդ.ք., Գրիգոր Կեսարացին, երրորդ անգամ ըլլալով՝ կը գրաւէր Պատրիարքութիւնը Բարձր Դրան Հրամանագրով:

Գրիգոր Դարանաղի, որ նոյն տարին Տրապիզոնէն դարձեալ Պոլիս եկած էր, երկրորդ անգամ ըլլալով հանդիպած էր Մովսէսի ու քանի մը ժամ իօսակից եղած էր իրեն: Դարանաղի կը գրէ թէ Մովսէս Աքեղան Գրիգոր Կեսարացիի մօտ էր տակաւին «ոչ ուսանելոյ ասկո, այլ գաւաղան առնելոյ աղագաւ», այլապէս, կը շարունակէ գրել, նա իր խուցը առանձնացած՝ կը կարդար, սպասելով որ իր Վարդապետը հաճի կատարել իրեն վարդապետական իշխանութեան սուչութիւնը<sup>6</sup>:

5. ԱՌ. ԴԱՎՐԻՒԺԵԱ: էջ 219:

6. ԳՐԻԳՈՐ ԴԱՐԱՆԱՂԻ, ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1915, էջ 167-173:

**Մովսէս Տաքեւացին՝ Վարդապետ (1612)**

Գրիգոր Կեսարացին, բնաւորութեամբ խստապահանջ, միշտ կը յետաձգէր տալ իր աշակերտին Մովսէսի՝ վարդապետական դաւագանը, որ արդէն ՅԵԱՄԵԱՅ, վեց տարիէ ի վեր Կեսարացիի աշակերտութեան մէջ էր:

Առաքել Դավրիժեցին կը վկայէ թէ Պոլսոյ ժողովուրդը, մասնաւորապէս Զուղայեցի ու Գողթնացի վաճառականները, որոնք կ. Պոլիս կը գտնուէին, իրենց միջամտութեամբ հարկադրած են Կեսարացի Պատրիարքը, տալ իր աշակերտին վարդապետական դաւաղան: Առաքել կը գրէ. «Ես նմա դաւաղան վարդապետական մեծ Հանդիսիւ»: Այնուհետեւ Մովսէս Վրդ. կը քարոզէր, «յամենայն եկեղեցիս զԱւետարանն Քրիստոսի, վճիռ եւ պայծառ քարոզութեամբ»<sup>7</sup>:

Ակինեան այս տուչութեան թուականը կը գետեղէ 1612ին, որովհետեւ 1613ի կէսին Կեսարացին գահընկէց եղած է:

Այնուհետեւ, կը գրէ Առաքել Դավրիժեցի, Մովսէս Վրդ. Կեսարացիի հրամանով՝ դացած է Տիգրանակերտ (Ամիգ), թէ՛ քարոզելու եւ թէ՛ այցելելու իր նախկին Վրդ.ին, Սրապիոն Ուրհայեցիի գերեղմանը:

1613 թուին, Մովսէս Վրդ.ը դարձեալ Երուսաղէմ կը գտնենք: Ինքն ալ մէկն է անոնցմէ՛ որոնք ստորագրած են Աւետիս Կիթղ.ի Վողմէ - այդ թուականներուն երեք էին կջմիածնի Աթոռին մրցակիցները, մէկն ալ այս Աւետիս կջմիածնեցին, - կատարուած Եպիսկոպոսական ձեռնադրութեան կոնդակին, 5 Ապրիլ 1613ին: Ձեռնադրութեան էր՝ Գրիգոր Վրդ. Գանձակեցին. իակ ստորագրողները՝ յետ Աւետիս Կիթղ.ին՝ Արդար Դաւիթ Եպս. եւ Մովսէս Վրդ. Տաթեւացի: Արարտողութեան ներկայ եղող ուխտաւորներու թիւը մինչեւ 500 կը նշանակեն<sup>8</sup>:

7. ԱՌ. ԴԱՎՐԻԺԵՑԻ, էջ 218-219:

8. ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., էջ 68-73: Տես Համեւ ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Աւետիս Կրդ. էջմիածնեցի (1594-1623), ՀԱՀ., 1935, էջ 27-28, 31:

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԺԷ. ԴԱՐՈՒԻՆ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ՌԱԶՎԻՐԱՆԵՐԸ ԱՐԵՒԵԼԱԿԱՅՑՔԻ ՄԷՋ

Եկեղեցական դասը

**ԺԶ.** դարուն վերջերը, 1593 թուին, Դաւիթ Ե. Վաղարշապատացի Կաթողիկոսը իր Աթոռին վրայ Պարսից արքունիքի կողմէ ծանրացող պարտքերը լաւագոյն կերպով հատուցանելու նպատակով, Մելքիսեդ Վրդ. Գառնեցին իր Աթոռակից ձեռնադրած էր:

Ժէ. դարուն արշալոյին (1603-1604), Շահ Աբաս Մեծէն Արեւելահայութեան վրայ պարտադրուած բռնադաշթը՝ արհաւիրքի մատնած էր ոչ միայն Զուղայի բարեկեցիկ հայութիւնը, այլ առհասարակ հայ ժողովուրդը: Դաւիթ Կթղ. ժողովուրդին հետեւելով՝ Դաւիթ Կթղ. ժողովուրդին հետեւելով՝ գէպի Սպահան փոխադրուած էր, իսկ Մելքիսեդ էջմիածին մնացած: Այսպէս, ԺԶ-Ժէ դարերուն կցման, ինչպէս կը գրէ Գրիգոր Դարանաղցին, էջմիածնի Աթոռին տիտղոսը կը կրէին երեք կաթողիկոսներ: Վերոյիշեալ երկուքին զատ կար նաեւ Աւետիս Կաթողիկոսը: Զուղայեցիները՝ չորրորդ մըն ալ աւելցուցին, 1603 թուին, ընտրելով Սրային Վրդ. Ռւբհայեցին, միշտ հետամուռ էջմիածնի Աթոռը ադապիոն Վրդ. Ռւբհայեցին, միշտ հետամուռ էջմիածնի Աթոռը ադապիոն Վրդ. Ռւբհայեցին: Եկեղեցական անբնականոն վիճակ մը, ուրուն սակայն հասած էր Աթոռը՝ նշաւակ քաղաքական բռնապետութեան:

Գրիգոր Դարանաղցի, ժամանակակից քրոնիկագիր, որ անձամբ ալ շրջած է Արեւելահայքի վանքերը, կը գրէ այս չորս կաթողիկոսներէն երկուքին համար, Մելքիսեդի ու Ամետիսի, թէ արեղայ չժողուցին որ Եպս. չօծեն: «ցցաւ ամենայն երկիր սուս եպիսկոպոսք»: կը հարուածէ իր սայրասուր գրիչով՝ յատկապէս Աւետիս ու Մելքիսեդի կաթողիկոսները, իր անկարգ եւ «անառակութեանց սիրովք... եւ ցոփախօսք», տարով իր նախընտրութիւնը Դաւիթ Կաթողիկոսի: Ժամանակակից պատմիչները եւ Յիշատակադիրները՝ նսեմ գոյներով կը նկարագրեն Եկեղեցական դասին անկեալ վիճակը:

1650 թուին Յիշատակարան մը կը գրէ. «ընդ այս ժամանակա բնակին բարձեալ էր վարդապետ անուն յԱրեւելեան աշխարհէ: բայց եթէ կային եպիսկոպոսք՝ արժանի էին բամբասանաց, գնալով արտաքոյ կրօնից իրեանց: Վասն որոյ բնաւին խոպանացեալ էին մարդիկ ի գիտութենէ եւ ի գործոց»:

1. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Էջ 283:

Նոյն գրիչը կը հակադրէ այսպիսի տիսուր կացութեան դիմաց՝ կեցուածքը նորընծայ Տաթեւացի Վարդապետին. «իմ առաջերաշնորհ այս Մովսէս, իբրեւ էտիկ սերմն կենաց ի տունս Արեւելան, իսկոյն արմատացաւ, աճեաց եւ ետ պտուղ բազմապատիկ...»<sup>2</sup>:

Առաքել ալ մութ գոյներով կը գծէ վանականութեան վիճակը: Ամէն արևոյայ, կը գրէ, ունէր իր սեփականութիւնը, այդի, տուն, ամբարանոց եւն, վանքին կարուածները մէջերնին բաժնած էին եւ աղդականներով կը վայելէին:

Իսկ գիւղերու երկցները յաճախ տանուտեարք էին, կը գրէ, կամ հողադործութեամբ կը քրատէին, ժամը լքած: Բարոյականէ զուրկ, երկկին. բացակայ էր ուսումն ու Ս. Գրքի հետ ընտանութիւնը: Աշխարհական դասը, երեսի վրայ լքուած եկեղեցականներուն կողմէ, լաւագոյն չէին կրնար ըլլալ:

Այսպիսի անկում դարմանելու դիտումով՝ Մովսէս Տաթեւացի եւ Պողոս Մովսէգի Վարդապետները, հետի կը շրջէին քարողութեամբ, «ոչինչ առնէին յումեքէ, այլ միայն փերակուրս, եւ զբոլոր շաբաթն պահէին»: Միայն շաբաթ եւ կիրակի օրերը կը լուծէին «հաւատիառեաց կերակրովք», բայց ո՛չ գինի ո՛չ ալ միս կ'ուտէին, կը գրէ Առաքել Դավթիթեցի: Ճիշտ այն պատճառով որ այս Վարդապետները իրենց բարք օրինակով, բայց Ս. Գրոց՝ կրօնաւրական սրբութեամբ եւ պահօֆ կննցաղավարելով՝ կը քարողէին. «եպիսկոպոսք զաւառաց եւ աբեղայք վանորդէց» չէին ավտորժիր. վասնդի «որպէս ինքն մերկ էր յամենայն աշխարհական նիւթոց, եւ պահօֆ եւ որբութեամբ եւ կրօնաւրական վարուք կեայր ըստ հրամանաց Ս. Գրոց, սոյնպէս եւ քարողէր լինել ամենայն վանականաց...»: ուստի մերժեցին, կը գրէ, իբր իսպերայ հռչակելով, եւ ջանացին խանդարել «զսահմաննեալ կարս նոցա» եւ ամբաստանել ժամանակին իշխանաւորներուն<sup>3</sup>:

Գրիգոր Դարանաղցի ալ իր կարգին կը վկայէ թէ վանքերու արեղաները «սուտ եպիսկոպոսք էին եղեալ, վասն միմեանց նախանձուն եւ ոչ վասն այլ իրիք, ի սուտանուն կաթողիկոսացն, եւ թողեալ էին զլուսագարդ վանորայսն». գիւղերը սփոռուած այգիով, բուրաստանով, ոչխարներու հօսով կը դքադէին, մէկ մէկ կալուածատէրներ դարձած. «կարեալ էին ի կանանց տանտիկնայ ի վարձու» հացթուվի անուամբ: Եւ կը յաւելու. ես Ռիթ (1600) թուին Սաղմոսավանք եղած եմ երեք տարիներ եւ ականատես եղած եմ այս անկարդութեանց. վշտով կը գիտէի, կը գրէ, պասի օրերուն թոյլ եւ թերի կաթողիկոսաց ձիթակերութիւնը, մանաւանդ Մելքիսեդեկ Կաթողիկոսին: Իսկ Դաւիթ Կթղ., թէեւ ինքն ալ թուամորթ էր եւ ցովախօս, կը գրէ,

2. ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., ԱՅդ, էջ 85-89: Հմմտ. Արարատ, 1902, էջ 436:

3. ԱՌ. ԴԱՎՐԻԺԵՑԻ, էջ 220-223:

բայց գոնէ չէր ընդդիմանար այն վարդապետներուն՝ որոնք Աստուծոյ օրինքները կը քարողիին:

Շարունակելով Գր. Դարանաղցի կը գրէ. Մովաչս կ'ուսէր քարեկագել, կը ջանար քռնութեամբ հանել զանոնք «ի գիւղորէիցն եւ յափշտակել տայր քռնաւորացն դարս եւ զարդիս նոցա եւ զամենայն յափշտակել տայր քռնաւորացն դարս եւ զարդիս նոցա յաւարի տայր առնել եւ զիւրեանցն բըռ-կալուածս եւ գոտունս նոցա յաւարի տայր առնել եւ զիւրեանցն բըռ-նութեամբ բերէր ի վարզս վաստակրօնա...»: Շատեր անոնցմէ Մելքիսեդէ Կաթողիկոսին կը դիմէին, անոր մօտ իրենց ապահովան գտնելու յոյսով<sup>4</sup>:

### Հայ վանականութեան անկրամը

ԺԵ. Դարուն ակիցբները թէեւ կային Սիւնիքի մէջ՝ Տաթեւի, չերմոնի, Այրարատի մէջ՝ Այրիվանքի եւ Յովհաննավանքի մենաստանները, բայց օտար իշխողներու ասպառակութիւնները խամրեցուցեր էին կին կինունափութիւնը այդ վանական կեղդրուններուն:

Դավիթիցի ԺԵ. Դարու առաջին քառորդին համար կը գրէ. «ոչ դոյր ի ժամանակին յայնմիկ Անապատ եւ կամ դիտող վարդաց կրօնաւորական վարուց, վասն բազում հինից թշնամեաց եկելոց ի վերայ եւ վրդովմանց եւ աւերակաց աշխարհիս Հայոց. ամենեւին բնաշինջ եղեալ էր եւ բարձեալ նշոյլ եւ նշմարան առաջինի գործոց եւ բարի կարգաց յաշխարհէս Հայոց»<sup>5</sup>:

Անհատներ միայն, մղուած Ս. Հոգիէն, անմատոյց խորածորերու մէջ կը վարէին մենակեաց կիանք. անոնցմէ մէկը եղած էր Արագածի այն անանուն մենակեացը, որուն անշնչացած կմախքը կրօնաւորական սքեմի մէջ ամփոփեց Սարգս Անքրերցի, Եպս. Սաղմոսավանքի, ու խորապէս տպաւորուած այդ հանդիպումէն, թողած աթոռը, երուսարդմ ուխտի գնաց<sup>6</sup>:

Տէր Կիրակոս ՔՐՅ. Տրապիդոնցի ալ, այրի մնացած՝ յետ երիտասարդ հարած հոդին յանձնելու, նախ Սաղմոսավանք, ապա անոր Առաջնորդին հետքերուն վրայ՝ մինչեւ Երուսաղէմ գնաց, եւ համաձայնեցան միասին վերականգնել միակեցական կեանքը:

Գրիգոր Դարանաղցի, 1606 Յունիս 15ին անոնց հանդիպած է Երուսարդմ. իր Աստուածաշունչի օրինակին մէջ կը յիշատակէ այս հանդիպումը Փկամաւոր աղքատին Սարգիս Եպս.ին Սաղմոսավանեցի, եւ Տրապիդոնցի վամաւոր աղքատին Տէր Կիրակոսին»: Կը գովէ անոնց խստակրօն կենցաղը<sup>7</sup>:

4. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Էջ 298-297:

5. ԱՌ. ԴԱՎԻԹԵՑԻ, Էջ 153-158:

6. ԱՅԴ, Էջ 249-251:

7. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Էջ 192:

Մինչ անոնք կը խորհէին Ս. Երկրի մէջ իրագործել այդ ծրագիրը, Մովսէս Տաթեւացին, որ Երուաղիմ ուխտի էր 1609-1610 տարիներուն, կ'առաջարկէ անոնց նոյնը իրագործել երթալ հայ հողի վրայ, Սիւնեաց աշխարհը. Կիրակոս կը ձայնակցի, կը նախընտրէ Պարսից թագին տակ երթալ, ուր Շահը հայասէր էր: Ու 1611 Փետրըրուար Զէն յետոյ, - որ Գրիգոր Դարանաղցի ալ այդ թուականին զանոնք զեռ Երուաղիմ կը յիշատակէր - Սարգիս ու Տէր Կիրակոս կը մեկնին դէպի Արեւելք: Քիչ ժամանակ Տաթեւ մնալէ յետոյ, կ'անցնին ջորոյ վանի, անկէ այ Թամահատի վանք, ատէկ ալ գոհ չըլլալով՝ կ'անցնին հոն ուր այժմ են, կը գրէ պատմիչը՝ Մեծ Անապատը, եւ հոն է որ կը շինեն եկեղեցւոյ խուցերը «ըստ պատշաճի Անապատի եւ միայնակեցի... նսեմ, մթին եւ փոքրադոյնս»: Այս կը պատմահի 1611-1612 տարիներուն մէջ<sup>8</sup>: Դավրիժեցի կը գրէ: «Սոքա երկոքին արքս եղեն սկիզբն Անապատիս, եւ Անապատս եղեւ մայր եւ ծնող ամենայն Անապատաց եւ առիթ լուսաւորութեան աղդիս Հայոց»:

Նաեւ Մովսէս՝ նորընծայ վարդապետ, ինչպէս կը գրէ Առաքել, իր Վարդապետին Գրիգոր Կեսարացիի հրամանով, յետ այցելելու 1613ին Տիգրանակերտ Սրապիոն Ուրհայեցիին գերեզմանը, որ եղած էր իրեն անդրանիկ եւ սիրելագոյն Վարդապետոց, մտաւ Սիւնիք՝ իր հայրենիքը:

1650 թուին Ցիշատակարան մը, յետ հաստատելու թէ Մովսէս աշակերտած է Սրապիոն Վրդին, թէ ժամանակ մը ի Կ. Պոլիս եւ Արեւեմտահայութեան մէջ շրջած է «առաքելաշնորհ քարողութեամբ», անցաւ, կը գրէ, Արեւելք եւ «ի գաւառու իւր արար սկիզբն քարողութեան եւ նորաձեւ վարդապետութեան»: Էջմիածնի թիւ 2309 դրչադրին Ցիշատակարան ալ «նորածեւ» կորակէ անոր քարողութիւնը, իւր յանդիմանութիւն տիրող թոյլ եւ անկարգ կենցաղին<sup>9</sup>:

### Մովսէս Տաթեւի վանիին մէջ

Մովսէս Վրդ. ինչպէս խոստացած էր Երուսաղէմ զտնուած օրերուն, 1613 թուին Սիւնիք վերադարձին, Տաթեւի վանքը մտաւ, միանալով զինքը կանխող Սարգիս նպա. Անքերցիի եւ Տէր Կիրսոկոսին: Ասոր կը վկայէ Մինաս երէց, 1613ին գրուած Հարանց Վարքի Ցիշատակարանին մէջ. «Նորընծայ եւ ի կրկին լուսատու հոգւոց մերոց պարբռնապետն զՏէր Մովսէս Վրդ-ի բաղմապատիկ լուսաւորիչ աշխարհիս Հայոց զսուրբ յԱնապատն Ստաթէի...»: Գրիշին քերա-

8. Ակինելլն, Անդ, էջ 158-159:  
9. Անդ, էջ 23-25:

կանական սիալները անտեսելով, շահեկան կը դտնենք անոր վկայութիւնը: Սա կը յիշատակէ նաև Արեւմտահայքին Արեւելք եկող Տէր Կիրակոսը, «Վասն փրկութեան հոգւոց մերոց» եւ համախոհ ընկերը Սարգս Եպս-ը, Տէր Թումայ Եպս՝ «Հայր վանից» եւ 50է աւելի թիւով միաբաններ<sup>10</sup>:

Հոն, վանականութեան այս վերանորոգիչներէն, Մողաչո՞ւ իրեն մտերիմ գործակից գտաւ Պօղոս Վրդ. Մոկացին:

Մողմէս Վրդ-ը, կը գրէ Առաքել պատմիչ, «Պառաջինն սիրով ընկայան... միաբանք վանացն Տաթեւու, եպիսկոպոսք եւ արեղայք, բայց յետոյ յետո չոգան ի նմանէ, քանզի ոչ ընկայան զքարողութիւն նորաց: Վարդապետին քարողութիւնը անսնց թոյլ կենցաղին համար խիստ կը թուէր: Ուստի թէ՛ Մողաչո՞ւ թէ՛ իր մտերիմ գործակիցը Պօղոս Վրդ. Մոկացիկ՝ Տաթեւի վանքէն անցան «ի Մեծ Անապատն, առ Մարգիս Եպս-ն եւ առ Տէր Կիրակոսն, ըստ նախկին ուժուակիրութեան իւրեանց, զոր պայմանեալ էին յերուատիմ»: Հոս հաստատուեցաւ Մողաչո՞ւ պարբերաբար Անապատէն կ'ելլէր շրջելու քարողութեամբ, կը քարողէր «Պապատոփրանս Աստուծոյ եւ վերստին դառնայր յԱնապատն»: Պատմիչը կը նմանցնէ զինքը ձուկին, որ ջուրէն գուրս երկար մնալով կը մեռնի, «անդրէն ի ջուր անկեալ՝ կենդանանայ»: Մողմէս Վրդ. ալ, իր հոգեւոր կենառունակութենէն բան չտուժելու մտահոգութեամբ կը վերադառնար, յետ քարողատուութեան, դէպէ Անապատի առանձնութիւնը<sup>11</sup>:

Ուրիշ վարդապետներ ալ հետեւեցան անսնց օրինակին. Ներաչս Վրդ. Մոկացի, Արքատակիս Վրդ. Շամբեցի, Մողաչսի աշակերտ, Դաւիթ Եպս. Շամբուեցի ի ցեղէ Լարամաննեց, Կարապետ Եպս. կը միածնեցի, Թումա Եպս. եւնու:

Եթէ ծէ. դարու սկիզբար Հայաստանեայց Եկեղեցին նուիրապետութեան բարձր շրջանակին մէջ կ'իշխուր անկարգութիւն, նմանապէս վանքերուն մէջ նուաղած էր կրօնաւորական կեանքի գաղափարավանքը յիշուած Վարդապետներուն օրինակը ցոյց կու տայ թէ վանը: Վերեւ յիշուած Վարդապետներուն մէջ կիսակից կային թէ՛ Եկեղեցական եւ թէ՛ աշխարհական դասին մէջ գիտակից անձնաւորութիւններ, հետամուս քարծիկարգութեան գարթումին:

Առաջեր պատմիչ կը գրէ որ Մողաչս եւ Պօղոս Մոկացի Վարդապետները իրարու հետ այնպէս էին՝ ինչպէս Պօղոս եւ Պետրոս Առաքելները, Արեւելքան Հայութեան լուսաւորութեան գործին մէջ, վեքեալները, աւերեալ եկեղեցիները, տեղաւորիով քահանաներ, գպրոց րաշինելով աւերեալ եկեղեցիները, տեղաւորիով քահանաներ, գպրոց բանալով, եւ իրենց անձին համար ժողովուրդէն ոչինչ ստանալով, բացի կերպակուրէն:

10. ԱՅդ, էջ 25:

11. Ա.Բ. ԴԱՎՐԻԺԵՑԻ, էջ 219-220:

Մովլաքս յետ ներկայ ըլլալու Պօղոս Վրդ. Մովլացիին հետ Հօշանց Անապատին բացումին, 1615 թուին՝ առ Գրիգոր Կեսարացի գրած նամակին մէջ, ունի հետեւեալ անցքը. «... այժմ խորհուրդն մեր այս է հետ Պօղոս Վրդ.ին եւ անապատաւրացն եւ բարեպաշտ իշխանին Հայկազնոյ, որ գնածք ի Սպահան, քարոզեմք Զուղայեցոցն զատուածային բանն՝ ի սուրբ Հարցն կանոնաց»<sup>12</sup>:

Դաւիթ Վրդ Բաղիշեցի († 1673), իր համառօտ Յուշերուն մէջ, գրելով Ժի. գարու առաջին քառորդի դէպքերէն, անուանի վարդապետները էին, Գ'լուէ, Մովլաքս Վրդ. Տաթեւացի, որ չորս տարի յետոյ Կաթողիկոս եղաւ ու վերստին նորոգեց Ս. էջմիածին, եկեղեցին բովանդակ, պարիսպը, խուցերը «եւ զիսաւարեալ աղջս Հայոց լուսաւորեաց կրկին լուսաւորիչն մեր», զոր թուլամորթ ու մարմնասէր Առաջնորդներ եղած էին. չորս կաթողիկոսներ միասնել կաշուելով Շահը՝ Աթոռ կը գրաւէին, որ խարխալած էր, զուրկ բարեղարգութենէ «գոմս խաշանց եղեալ»: Եւ եթէ քրիստոնադիր Աթոռը այսպէս, կրնանք երեւակայել անոր զաւակները: Փառք Աստուծոյ որ յարոյց Տաթեւացին, նման նախամարդարէ Մովլսէսի, որ նորոգեց էջմիածինը «վերակացութեամբ աշակերտաց իւրոց ճննաւորաց եւ անյաղթ փիլիսոփայից, Տէր Փիլիպսոս սրբազն Վարդապետի... Խաչատուր Վրդ. Սպահանցի, միւս Խաչատուր Վրդ. Գողթն դաւառին եւն»<sup>13</sup>:

Հարանց Վարքի Ցիշատակարան մը՝ գրուած Դավիթի, Աստուծոյ փառք կու տայ որ իր ատենները Անապատ հիմնուեցաւ, եւ զոյգ մեծ Վարդապետներու չնորհիւ, Մովլաքս և Պօղոս, եկեղեցիներ շնուռեցան, եւ իմ հոգեւոր Հայրս «յԱլգուլիս դարձատունն շինեաց», ուր 57 մանուկներ կ'ուսանէին, որոնց ուսուցիչը «Տէր Անդրէս պատուական քահանացն» է<sup>14</sup>:

Այս շարժումին սկիզբները, 60 միաբանի հասած էին Մեծ Անապատի բնակիչները: Այսպիսի շարժումի պաշտպան եւ մեծագոյն մեկնասաներէն եղած է Մելիք Հայկազն, որ «ի Քշտաղս երկրէ, ի Խանածախ գեղջէ» կը դրէ Դավիթեցի:

Մելիք Հայկազն ալ անոնցմէ մէկն էր, որ երբ Շահ Աքաս Ա. Թուրքերու ճեռքէն առած էր Այրարատեան դաշտը, 1603ին՝ առանց մեծ դիմապերութեան՝ մինչեւ Կարս ու Երեւան, Օսմանեան ահճաններէն անցած էին Պարսից կողմը, Արեւելեան Հայք: Այդ արշաւանքին ընթացքին մեծամեծ ծառայութիւններ մատուցած էր Շահին, որու փոխարէն ստացած էր մելիքութիւն Սիւնեաց մէջ:

12. Անդ, էջ 286: Ակինելն, Անդ, էջ 87-88 և 197:

13. ԱղԱՅԵԱՆՑ ՔՀՅ. Գիւի, Դիմա Հայոց Պատութեամ, Թիֆլիս, 1912, էջ 49-50:

14. Ակինելն, Անդ, էջ 86-90: Արարատ, 1902, էջ 438:

Քաջարի, աղնիւ, աստուածապաշտ իշխան մը եղած է: Ներսէս Վրդ. Մովացի կը հիւսէ անոր բարեբաստութեանց գովկը, թէ Մեծ Անապատին սիւմն էր եւ հայրական գորով կը տածէր անոր հանդէպ<sup>15</sup>:

Հայկազ իշխան Մովական Վրդ փն ալ մեծասիս նպաստամատոյց ևուաւ, ինչպէս կանխասպէս եղած էր երկու կամաւոր աղքատներուն՝ Սարդիս Եպուհին եւ Տէր Կիրակոսին, երբ անոնք 1611-1612ին Սիւնիք հասեր էին՝ հիւմնելու Մեծ Անապատ:

1614ին Առուլիս կը գտնուէր Շահ Աբասի կողքին, բանակին մէջ: Ինք եղաւ Մելքիսեդ Կիթլ զազատողը Շահին սպառնալիքներէն: Դավ-րիժեցին դայս կը դնէ 1617ին: «ի ժամանակի յայնմիկ արք խորհրդականք եւ երեւելիք որ էին ի դուռն արքային» խոճա Նազար, Խոճա Սուլթանումն, Միրվէլին ու Մելիք Հայկազն, որոնք թելադրեցին Կաթողիկոսին վճարել տուրանքը եւ ազատի:

1615ին իր հայրենի երկրին մէջ տեղի ունեցաւ հիմնարկումը Հօշանց Անապատին, Տէր Կիրակոս եւ Թումա Եպսի ձեռքով, ի Քըշ-տաղս, որուն նաւակասիքը եղաւ Սեպտեմբերին, Ս. Խաչի տօնին, ներկայութեամբ նաեւ Մովական Վրդին բազմութիւն եկաղեցական-ներու ու ժողովութիւն:

Հ. Ակնենան կը գրէ թէ Մեծ Անապատը եթէ ծաղկեցաւ, ի հե-ճուկս հակառակութեանց որոնք կու գային Կաթողիկոսէն ու եպիս-կոպոսներէ, զայդ՝ կը պարտի Մելիք Հայկազի պաշտպանութեան<sup>16</sup>:

Ժամանակակիցները Մովականին կը վերագրեն հիմնարկութիւնը կուսանաց երեք վանքերուն: Անշուշտ մէկն է Կարբույ, յիշուած նաեւ Երեմիա Զէլչպիէն, երկորդը՝ Հալիճորի եւ երրորդը՝ Շնէլիր, Սիւ-նիքի մէջ: Ասոնց նիւթեական պէտքը ինքը Տաթեւցին կը հոգար:

Եկատալազիր մը՝ հայ ազգին այս լուսաւորութիւնը նկարա-գրելով, «Քարգանց Անապատս իինք» կը գրէ: Իսկ Ղուկաս Գառնեցի 1631ին, թուելով Մովականի գործերը՝ բազմացուց, կ'ըսէ, վանքերը, ունդ ընդ ձեռամբ յինքեան միաբանեալ եղբարս աւելի քան 800», եւ թէ կը հոգար բոլորին պէտքը<sup>17</sup>:

Գրիգոր Դարանաղի ալ կը գրէ թէ Մովական Վրդ. «Թթիւ կրօ-նաւորացն բազմացոյց ի վանորայս եւ ի երինս անսպատացն եւ երիս վանս կուսանաց կանանց կարգեաց. եւ հոգայր զամենայն պէտս եւ զկարիս նոցա. յառաջ գիւնանցն հոգայր եւ ապա զարանցն», որով-գետիս նոցա. յառաջ գիւնանցն հոգայր եւ ապա զարանցն», որով-գետեւ առաջինները տկար էին, կը գրէ<sup>18</sup>:

15. Ակիննան, Անդ, էջ 183-187: Հայապատում, Հայ. Գ., էջ 398:

16. Ակիննան, Անդ, էջ 185-187:

17. Անդ, էջ 210:

18. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂԻ, էջ 297-300: Ակիննան, Անդ, էջ 209-210:

Մեծ Անապատին օրինակը վարակիչ եղաւ. վարդապետներ որոնք զայն ծաղկեցուցած էին, ուրիշ ճիւղաւորումներ ստեղծեցին: Այսպէս՝ Ներսէս Վրդ. Մոկացին ծաղկեցուց Լմայ Անապատը, և ուր վախճանեցաւ 1627 թուին: Տէր Կիրակոս Թումա Եպս.ին հետ, Հայկացն իշխանին մելիքութեան մէջ, Զօշանց գիւղը, յերկիրն ի Քշտաղս, հիմնեցին Անապատ մը, որուն եկեղեցին նաւակատիքը տեղի ունեցաւ շքեղօրէն 1615 թուին:

Կարապետ Եպս. էջմիածնեցի Սեւանի մէջ հիմնեց Անապատ: Իսկ Արիստակէս Բարձրուշատցի նոր Անապատ բացաւ Տանձափարախի մէջ: Դաւիթ Եպս. Շամքոոցի նոյնանուն ձորը հիմնեց Անապատ ու կոչեց Զարեքագետի Անապատ<sup>19</sup>:

Մեծ Անապատ մնաց Սարգիս Եպս., եւ ուր 1620ին մեռաւ: Ցա- ջորդը եղաւ Արիստակէս Վրդ. Շամքեցի, եւ հոն ալ մեռաւ 1638ին: Սա էր Մոկաչս Վրդ.ի ձեռնասուն աշակերտը<sup>20</sup>:

Մոկաչս Վրդ.ի մտքին մէջ հայ վանականութեան վերանորոգումը Հայաստանեայց Եկեղեցին եւ հաւատացնեալ ժողովուրդին ծառայութեան ուղղուած էք: Դարպոցներ պէտք էին՝ հայ մանուկին քրիստոնէական կրթութեան համար. այսպէս «ի պատշաճաւոր տեղի»», Աստապատ գիւղը, ի Շոռոթ, Ագուլիսի գիւղաքաղաքը՝ դպրոցներ բացաւ, ուր կ'աւանդուէր «ուսումն հասարակաց մերս Եկեղեցւոյ», «վասն հաստատութեան հաւատոյս եւ կրօնիցս մերոյ» կը զրի Առաքել Դավրիթեցի, այսինքն կարգալ ու կրօնական դիտելիքներ սորվեցներու համար մանուկներու: Այս առաքելութեան մէջ ան իրեն գործակից ունէր Պողոս Վրդ. Մոկացին:

Ագուլիսի դպրոցը ուր շուրջ վաթսուն աշակերտութիւն հաւաքած էին, յանձնուած էր Տէր Տէր Անդրէս քահանայի ինամքին: Եւ թէ ինչ փորձանք հանեց սատանան, հակառակորդներու ձեռքով այս վարդապետներու գլխուն, կ'արտադրենք հոս՝ ինչպէս որ Գրիգոր Դարդանացի կը պատմէ.

Շահ Աբաս հրամայած էր մանուկներուն «Պիլիֆ կուլակ» ձգել, ինչ որ Վարդապետները արդիւած էին, իրա անվաժել քրիստոնէութեան: Երէց մը, Տէր Անդրէսա, կը հետեւի Վարդապետներու հրահանգին ու ածիւել կու տայ տղոց գլխէն իսլամական այդ նշանը: Քահանային այս արարքը Շահին կը մատնեն, եւ Տէր Անդրէսա կը նահասակուի: Դրիգոր Դարդանացիի համաձայն՝ մատնողը հայ աթեղայ մըն էր, Առաքել պատմիչ կը զրէ թէ պատասխանատուն այդ երկու Վարդապետներն էին, Մոկաչս ու Պողոս: Շահ կը հրամայէ զանոնք կապել, ու մահուան վճիր կ'արձակի: Չուղայեցի Տորլաթաւորները

19. Ակինելլն, Ամդ, էջ 161-162:

20. Ամդ, էջ 162-163:

կը միջամտեն. Շահը մահապատիժը կը փոխէ 500 թումանի տուղանքի: Ժողովրդական հանգանակութեամբ մինչեւ 700 թուման կը գոյացնեն, - այնչափ բարձր էր զոյդ Վարդապետներու վարկը, - 300 թումանով կ'աղասեն զոյդ Վարդապետները, յաւելեալ գործարն ալ կը գործածեն գերի ու բանտարկեալներու փրկանքին համար: Այս կը պատահի 1617 թուիի<sup>21</sup>:

1619 թուին Մովսէս տակաւին Մեծ Անապատն է, ժամանակակից Յիշառակարանի մը համաձայն: Զոյդ Վարդապետները՝ թէեւ յարդուած էին ժողովուրդէն, բայց եկեղեցականներէն ոմանք չէին դադրիր խափանել անոնց քարոզութիւնը, որոնց հավառավորդ նկատուած է նաեւ, ժամանակակիցներէն, Մելքիսեդ կաթողիկոս:

Այսպէս Դավիթեցին կը գրէ թէ Մելքիսեդ՝ ունկնդիր հակառակորդներու քսութիւններուն, ընդուէմ այս երկու Վարդապետներուն, «նեղէր զՎարդապետուն. քաղում անդամ կաթողիկոսն պատահեալ աստ անդ՝ զսահմանեալ կարզս նոցա խափանէր և զ'ի նոցանէ յառաջ կոչեալ զարսն՝ յետս ընկրկէր»<sup>22</sup>:

Դրեցինք վերեւ թէ Մեծ Անապատն մեկնած էին թուման նպս. եւ Տէր Կիրակոս Քհյ. «յերկիրն Քշտաղու, մերձ ի գեօլն Հօշանց», Մելքի Հայկազնի Երկիրը՝ Անապատ մը հիմնելու, ուր Տէր Կիրակոս պիտի վախճանէր 1621 թուին:

Ներսէս Վրդ. Մովացին ալ մեկնեցաւ դէպի Վանայ Լիմ կրտին, տեղւոյն Անապատը ծաղկեցնելու, եւ ուր ինքն ալ պիտի վախճանէ 1625 թուին:

Պողոս Վրդ. Մովացին ալ, որ առանձնացած էր, ինչպէս նաեւ Սարդիս Եպս. Անքերդցին, 1620ին վախճանեցան:

Մովսէս Տաթեւացի կը մնար գրեթէ առանձին, զրկումելով իր լաւագոյն գործապետութիւնն<sup>23</sup>:

Հավառակորդները զինքն ալ այնքան նեղեցին, կը գրէ Դավիթեցի, որ նա եւս «զիւր փիլոնն եւ զգաւազանն եւ զիալիչէն» Մելքիսեդին դրկեց՝ ըսելով. «որովհետեւ ոչ կամիս զքարոզութիւնն մեր, ահաւասիկ ա՛ո ի քեզ զիշմանութիւնն մեր», կը դադրինք քարոզելէ, «եւ ընդ այդ եթէ իցեն մեղե ինչ՝ դու տացես պատախանի Աստուծոյ»: Զաքարիա Սարկաւագ, կ'ըսէ իրը թէ լսած ըլլայ թէ Մելքիսեդ:

Մելքիսեդ թէեւ Մովսէսի վերադարձուց անոր վարդապետական չքանչանները, բայց չդառէրնցուց իր ընդուիմութիւնը անոր դէմ, կը գրէ Հ. Ալինեան:

21. Գր. ԴԱՐԱՆԱՐԹԻ, էջ 290-295: ԱԿԻՆԵԱՆ, Անդ, էջ 90-91:

22. ԱՌ. ԴԱՎՐԻՒԹԵՑԻ, էջ 223:

23. ԱԿԻՆԵԱՆ, Անդ, էջ 92:

24. ԱՌ. ԴԱՎՐԻՒԹԵՑԻ, էջ 224: ԱԿԻՆԵԱՆ, Անդ, էջ 92-93:

## Մշակութային գարքում

Մովսէս, որ աշակերտած էր Արապին Վրդ. Ուրհայեցիի ու Գրիգոր Կեսարացիի, շրջած էր այլեւայլ տարիներ Արեւմտահայութեան կեղրոնները, Ամիդ, Կ. Պոլիս, Երուսաղէմ, ուստի տեղեակհայ Եկեղեցւոյ կարիքներուն, հոգեսէր եւ ուսեալ Առաջնորդներուն եւ Վարդապետներուն պահանջին, չէր կրնար դոհանալ որ Մեծ Անապատը ծառայէր մի միայն միայնակացներուն հոգեւոր կեանքին: Ան աբտքէ է դառնար ընտիր վառարան մը եկեղեցականութեան: Ուսումը անհրաժեշտ էր:

Այս ուղղութեամբ իրենց աջակցութիւնը բերին՝

1. Տէր Կիրակոս, Հիմնադիր Անապատի.

2. Պողոս Վրդ. Մոկացի.

3. Ներաէս Վրդ. Մոկացի.

4. Թումա Եպս.

5. Դաւիթ Եպս.

6. Սարգիս Եպս. Պարոնտէր, «Հայրն Անապատին», որ յանձնառու եղաւ նիւթականը հոգալու:

Ասոնք Առաքել Դավրիքեցիի համաձայն՝ «բաղում ժամանակս կացին ի միասին». Ակինեանի հաստատումով՝ 1613-1620 տարիներուն<sup>25</sup>:

Ուսման ծրագիրը, կը գրէ Ակինեան, Դավրիքեցին հետեւցնելով, պէտք է եղած ըլլայ, ա. գրչութեան արուեստը, բ. ժամանակութիւն (?) , գ. Ս. Գիրք, Հին ու Նոր Կոտակարան. յառաջադէններուն՝ նաև արտաքին գրոց ուսումն»:

Գրչութեան արուեստին մէջ վայլեցաւ Դաւիթ Եպս., որ վարպետը եղած է Խաչատուր Գրիշին: Այս վերջնը, Տանձաէրի մէջ օրինակած Աւետարանի մը մէջ, 1620ին, կը յիշէ երախտագիտութեամբ իր վարպետը:

Ակինեան կը գրէ թէ 1600էն սկսեալ, Արեւելեան Հայաստան, հազորադէպ է հանդիպիլ ճեռագիրի գրչութեան. այդ վերսկսած է Մեծ Անապատի հիմնադիրով, եւ կը յիշատակէ 15 գրչութիւն, 1613-1633 տարիներու ընթացքին<sup>26</sup>:

Մելքիսեդ երէց գրիչը, 1621ի Մաշտոցի մը Յիշատակարանին մէջ, «ի ժամանակ մեծի բարունապետի Մովսէսի եւ Սարգսո Պարոնտէր հօր» կը գրէ: Ուրիշ ժամանակակից գրիչ մը, Ժողովածոյի մը մէջ, օրինակուած Տանձափարախի Անապատը, «յառաջնորդութեամբ սուրբ Մենաստանիս Տեառն Մովսէսի, որ բարունական գա-

25. Ակինեան, Անդ, էջ 187-196:

26. Անդ, էջ 193-195:

ւաղանաւ եւ բարձրագահ իշխանութեամբ տիրէ մերում ժողովուրդին, ախոյեան յաղթող ընդդիմ արիստականացն եւ հերթափովուաց, պահևսէ Տէլ Աստուած եւ զօրացուացէ ի կամս իւր. ամէն»:

Այս վկայութիւններուն վրայ յեցած՝ իրաւամբ կ'ենթադրէ Հ. Ավինեան թէ 1618-1620 տարիներուն, հաւանօրէն Մովսէս առացած ըլլայ Տանճապիարախի առաջնորդութիւնը եւ յետոյ յանձնած գայն Արիստակէս Վրդ. Բարկուշատցիի, որ իր աշակերտն էր, եւ որ մինչեւ իր մահը († 1629) վարեց միշեալ Անապատը<sup>27</sup>:

### Մովսէս Վրդ. Տաթեւացիի աշակերտները

Մովսէս Վրդ.ին աշակերտներէն, կրտսերագոյններէն տարիքով, Զաքարիա Վրդ. Վաղարշապատեցի, ունի շահեկան Յիշտակարան մը, 1658 թուին գրուած, իրեն սեփական Աստուածաշոնչ գիրքին մէջ: Համառօս մը արձանագրած է իր կենսագրութիւնը, եւ այդ առիթով կը թուէ նաեւ իր Վարդապետին, Մովսէս Տաթեւացիի, Գըշ-խաւոր աշակերտները: Կ'արտագրեն հոս միայն այդ հատուածը, քանի թուով Հ. Ալիշանի Հայկարան հաւաքածոյչն:

Զաքարիա Վաղարշապատոցի պարծանքով կը յայտնէ ինքոյնքը աշակերտ «մեծի եւ տիեզերահոչակ երկրորդ Լուսաւորչին Հայոց» Մովսէս Գ. Կաթողիկոսին, որ նորոգեց, կ'ըսէ, Ս. Էջմիածինը: Ապա կը թուէ ուրեմն գլխաւոր աշակերտներու անունները, այսպէս:

Ստաթեւի Անապատին մէջ իրեն աշակերտները եղած ենք, կը գրէ ա. Արիստակէս Վրդ. Շամբեցի, ք. Խորայէլ Վրդ. Մեղրեցի, գ. «Ճշրտահանն... եւ կենտանագրող քաջ քարտուղարն եւ աստուածաղարդ վարդապետաց վարդապետն՝ Խաչատուր Կեսարացի, առաջնորդն Մեծին Ձուղայու», դ. «սրբազնամաքուր եւ բազմահանճար Վարդապետն Փիլիպպոս», որ յաջորդեց Մովսէս Կրդ.ին՝ 1634 թը-ին, «լուսաւոր Հոգուապետութեամբ», քանի եւ մէկ տարիներու երկայնքին, ե. Խաչատուր Վրդ. Ներնալիկեցի, որ ծաղկեցուց Ագուեաց Ս. Թումայի Աթոռը, թէ՛ ըստ Հոգեւորի եւ թէ՛ ըստ մարմնաւորի, զ. «Ճերունի մաքուր աղանձին, կուսութեամբ պերճացեալն եւ հոգւով բարգաւաճեալն Յակոր Վրդ. Աստապատեցի, որ եւ աս այս սրբանուէր եղբայր մէր ովանքն Աստապատու, որ ի վերայ Երասիսայ կայ ի կատարս քարանձաւին, շինեալ պայծառացոյց զրովանդակն, զարարիսն եւ գեկեղեցին, եւ զամենայն զորա ի նմա կան զինուածք», զարարիսն եւ գեկեղեցին, եւ զամենայն զորա ի նմա կան զինուածք», է. «Եսայի Վրդ. Ն Մեղրացի, ի գեղջէն Կարճաւակն կոչեցեալ, Առաջնորդ Երմջակայ սուրբ Կարապետին»: Հինած է եկեղեցին պարիսփու, կոփածոյ քարերով, ը. «Հչինս եւ եղուկ եղկելիս եւ ամենամեղ բիւ-

27. Անդ, էջ 195-196, Ժաման. 15:

րուց եւ հաղարաց քանքարաց՝ Զաքարիա, ի տանէ Արարատեան, ի Վաղարշապատ շողակաթիկ Սուրբ Աթոռոյս էջմիածնի, Առաջնորդ Ամատունեաց սրբոյ Կարապետին, որ ի ստորոտս Արագածու, եւ ի դաւառիս Կարբոյ եւ Անբերդու<sup>28</sup>:

Ավելինեան ալ յետ թուարկելու վերոյիշեալ ութ Վարդապետները, կը յաւելու նաեւ իր աշակերտ Մովսէսի հետեւեալ անուաները, քաղելով զանազան աղքիւրներէ. Ղուկաս Վրդ. Գառնեցի, որ վախճանած է 1634 թուին. Թումա Վրդ., Գրիգոր Վրդ.՝ քեռորդի Մովսէսի, Փիլիպպոս Եպս. Բջնոյ, Յովհաննէս Արքեպոս. Տաթեւի, որ յաջորդած է Մեսրոպ Եպս.ի:

Կը խորհինք թէ ասոնցմէ թումա Եպս. աւելի գործակլից եղած է քան աշակերտ: Զաքարիա Վրդ.ի ցանկին մէջ ալ իր աշակերտ չէ յիշուած: Խոկ Փիլիպպոս Բջնոյ Եպս.ը, որ 1631 թուին նոյն ինքն Մովսէս Կթղ.էն Եպիսկոպոս օծուած է Բջնոյ Վրայ, կը համարինք նոյն անձը ըլլայ Զաքարիա Վաղարշապատեցիի ցանկին «սրբազնամաքուր եւ բազմահանճար Վրդ.ն Փիլիպպոս»ին հետ, որ յաջորդեց Մովսէսին:

Քան տարիներու ընթացքին իրագործուած այսպիսի գործունէ-ութինը՝ Դավիթիեցին կը նախընտրէ վերապրել Սարդիս Եպս.ին ու Տէր Կիրակոսին. «Եղեն սկիզբն Անապատիս եւ Անապատու եղեւ մայր եւ ծնող ամենայն Անապատաց եւ առիթ լուսաւորութեան աղդիս Հայոց»: Շատեր եկան յարեցան անոնց, կը գրէ, ու կազմուեցան «արք պիտանիք եւ օգտակարք աշխարհի, վարդապետք, եպիսկոպոսք, աբեղայք եւ երիցունք: Եւ ամենայն վանօրայք, որք ամայացեալք ի խաւարի կային՝ եղեն լցեալք միւրանիօք, աբեղայիւք եւ կրօնաւորօք, եւ գիւղօրայք՝ վարժ երիցամբք»<sup>29</sup>:

Երեմիա Քէօմիւրճեանի դրուատիքը, ուղղուած Փիլիպպոս Կաթողիկոսին, նախ կը պատշաճի Մովսէսի, կը գրէ Ակինեան, որուն աշակերտ էր<sup>30</sup>:

Կը խորհինք թէ այդ վերածնունդին արժանիքը կը պատկսնի վարդապատներու այն հոյլին՝ որ կազմուեցաւ չնորհիւ Մեծ Անապատի հիմնադիրներուն, եւ սկզբնական չըջանին անոնց հետ սերտօրէն գործակցողներուն, այսինքն Մովսէս Վրդ. Տաթեւացի, Պողոս Վրդ. Մոկացի եւ անոնց պատրաստած աշակերտներուն:

28. ԱԼԻՇԱՆ, Հայկարան Ը. (Ճեռագիր), էջ 987-988:

29. Աֆ. ԳԱՎՐԻԺԵՑԻ, էջ 307:

30. ԱԿԻՆԵԱՆ, Անդ, էջ 210-213:

Մովսէս Տարենացին եւ Հայաստանեայց Եկեղեցիին  
բարեկարգութիւնը

**Մովսէս Վրդ.** կարեւոր դեր կատարեց Եկեղեցական պաշտա-  
մունքի վերանորոգութեան մէջ, որ մատնանշուած է 1642ի, Խաչ-  
տուր Վրդ. Կեսարացիի ինսամքով տպուած ժամապքին մէջ:

Ակինեան կը համարի որ Մովսէս իր աշակերտութիւնը Ամիդի  
մէջ անցուցած ըլլալով, փոխ առած ըլլայ Ղուկաս Վրդ. Կեղեցիի  
մուծած կարգաւորութիւնը<sup>31</sup>:

Երբ նորընծայ Մովսէս Վրդ. իր քարոզութիւններուն նուիրուած  
էր, Սարդիս Վրդ. Անբերդցի, Տէր Կիրակոսի եւ Պօղոս Վրդ. Մոկա-  
ցիի կողքին, Հայաստանեայց Եկեղեցիին բարեկարգութեան ձեռնարկը  
չնդաւ առանց ընդդիմութեան: Ահա այս մասին ինչ կը դրէ Գրիգոր  
Դարանաղի: «Տէր Մօսէս Վարդապետն, Լուսաւորիչն Արեւելքան եւ  
կարգաւորիչն ամեննեցուն եկեղեցականաց եւ աշխարհականաց, վա-  
նաց եւ անապատականաց . . .», պարտադրեց, կը դրէ, բոլոր «անա-  
ռակ եպիփոպուսաց» անապատ մեկուսանալ, ու սահմանեց ըստ կա-  
նոնաց «զի այլ մի՛ լիցին եպիփոպուս, բայց յաթոռակարաց», այս-  
ինքն բացի Առաջնորդ եպիփոլուսներէն<sup>32</sup>:

Մովսէս Վրդ.ի այսպիսի արի առաքելութեան դէմ ելան կարդ  
մը անարժան եպիփոլուսներ ու աբեղաներ: Անոնց ձայնակից եղած  
են, ժամանակակից անձերու վկայութեան համաձայն՝ նաեւ կաթո-  
ղիկոսներ, որոնք բանադրանքի սպառնալիքով փորձած են լուցնել  
Վարդապետը: Անոնցմէ յիշատակուած է յատկապէս Մելքիսեդ Կա-  
թողիկոս:

Մելքիսեդի եւ միւս եպիփոլուսներու ու վարդապետներու հակա-  
ռակութիւնը Մովսէսի այդ առաքելութեան՝ առաջ կու գար անոր  
հեղինակաւոր վերաբէն, Եկեղեցական բարեկարգութիւնը ծաւակիլու  
մէջ: Գրիգոր Դարանաղի կ'որակէ զայդ «քարունական դաւազանաւ  
եւ բարձրագոյն իշխանութեամբ տիրէ մերումս ժողովրդեան». եւ ա-  
սիկա դեռ երբ Վարդապետ էր: Միշտ նոյն Գրիգոր Դարանաղի վր-  
կայութեան համաձայն, զոյդ կաթողիկոսներ, Մելքիսեդ ու Դաւիթ՝  
կը մրցէին սուսու եպիփոլուսներու մէջ՝ վանքերուն աբեղա-  
ները, «վասն միմեանց նախանձու . . .», եպիփոլուսներ՝ որոնք լքած  
լուսաղարդ վանքերը, գիւղերը սփոռուած, կը զրադէին բազմացնելու  
իրենց այլիները, բուրաստաները, ոչխարներու հօտերը՝ «իրրեւ զմի  
մէծատանց աշխարհականաց»<sup>33</sup>:

31. Անդ, էջ 170-171:

32. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂԻ, էջ 284:

33. Անդ, էջ 284, 296:

Մովսէս այսպիսիներուն դէմ մարտ կը մղէր, մինչ «շատ ոմանք ի Կաթողիկոս Մելք(սեղ) ապաւինելով՝ ոչ կամէին ելանել ի տեղ- ւոջէ իւրեանց եւ ի կալուածոցն հրաժարել»: Մովսէս բռնի միջոց- ներու ալ կը դիմէր, «յափշտավել տայր բռնաւորացն զարտ եւ զայ- դիս նոցա եւ զամենայն կալուածն եւ զուռն նոցա յաւարի տայր առնել եւ զիւրեանքն բռնութեամբ բերէր ի կարդոս խստակրօնն մու- ծանէր»: Հաւաքեց, կը գրէ, անառակ եպիսկոպոսները, որ վանքերու մօտ գիւղերը կը բնակէին, «եւ արդիւեաց ի նոցանէ զուռն անունն եպիսկոպոս գոյն եւ բռնութեամբ կացոյց ի կարդոս անապատաւ- րաց ...»:

Կարապետ Վրդ. Զուղայեցի, աշակերտ Արարիա Վրդ.ի., եւ որ դաւազն առեր էր Մկրտիչ Վրդ. Խարբերդցիէն, կը գրէ՝ թէ Մով- սէս Կթղ.ի ճնուքը ինկայ, որ էջմիածնի վանքը զիս արդելամիակից, բայց եւ փախայ մինչեւ Համշէն:

Հ. Ակինեան, Մովսէս Տաթեւացիի նուրիած արժէքաւոր մենա- դրութեան մէջ, կը յիշատավիք թղթակցութիւն մըն ալ, որ այդ ըլո- ջանի անցուղարձերու մասին լոյս կը սփոք: Նախ կը յիշատակէ անցք մը, Գրիգոր Կեսարացիի նամակէն, ուղղուած Մելքիսեդ Կաթողիկո- սին, Էնթաղրաբար 1615 թուին, ուր խստակրօն Կեսարացին կը մե- ղադրէ Կաթողիկոսը, թէ ինչո՞ւ կը հակառակէր՝ աստուածային օ- րէնքներուն վրէժինդիր՝ անօրէնութիւնը յանդիմանող Վարդապետ- ներուն, եւ կը բանագրէր, փոխանակ անոնց թիկունք կանչնելու: «Երրորդ անկարգութիւն քո այս է, կը գրէր, զի զոր ինչ Վարդա- պետ, որ զծմարդիւն խօսի կամ վասն աստուածային օրինացն վրէժ- ինդներութեան զձեր օրինացն հակառակութիւն յանդիմանէ...» կը բանագրես: Անով ըսել կ'ուռես «զծմարդիւն մի՛ խօսիք, որ մէր ու- տութիւն ոչ յայտնեսցի. զօրէնդ ասոռուածային մի՛ ուսուցանէք, որ անօրէնութիւն մէր ոչ յանդիմանեսցի»<sup>34</sup>:

Գրիգոր Դարանաղցի ալ, տեղեակ ժամանակի անցուղարձերուն, կը գրէ թէ Մելքիսեդ խեթիւ կը նայէր Մովսէս Վրդ.ին, ինչպէս նաեւ իրեն գործակից եռանդուն Պօղոս Վրդ. Մովացիի, «լաման չար թուելոյց նոցա վարուցն եւ առաքինութեանցն եւ սահմանադրու- թեանցն...», եւ թէ զանոնք մասոնած է Երեւանի Ամիրդունա խանին, որ սակայն ուղղամտութեամբ կը պաշտպանէ թէ՛ Մովսէս Վրդ.ը եւ թէ՛ անոր միաբանները<sup>35</sup>:

34. ՍՐՈՒԱՆՉՑԵԱՆՑ Գ. Վ., Թորոս Աղբար, Պուհս, 1879, հու. Բ., էջ 283-284:

Ակինեան, Աթդ, էջ 27:

35. ԳՐ. ԳԱՐՍԱՆԱՂՑԻ, էջ 288, 290:

### Ականատես Միսիոնարի մը վկայութիւնը

Սպահանի լատին միսիոնարներու կարմեղական մեծաւորը, Հայր Եւգինէոս (Ս. Բենեդիկտոսի), 1624—1626 տարիներուն, առիթ ունեցած է ճանչնալու ժէ. դարուն առաջին քառորդին Արեւելահայութեան մէջ տեղի ունեցող վանականութեան վերանորոգումին: Տեղակ Մեծ Անապատի սկսած շարժումին, գովասանքով կ'արտայայտուի տեղեկագրի մը մէջ, ուղղուած Հաւատոյ Տարածման ժողովին, որու 24 Փետր. 1627ի նիստին կը գեկտոցուի յիշեալ զրութիւնը:

Այս տեղեկագրութեան համաձայն, վարդապետները «մեծ փութով ուշագրի են մանուկներու կրթութեան, որոնք կը հրահանդեն իրենց կրօնին մէջ. Սպահանի մէջ ունին հինգ դպրոց, ուր կ'աշխատին բերանացի սորվեցնել մանուկներուն՝ Սաղմոսներն ու Ս. Գիրքէն գանապան անցեբեր»:

Տեղեկագրը վեր կը հանէ անոնց խստակրօն վեանքը. քանի մը վարդապետներ են, կը գրէ, եւ «բաժնուած զանազան հայաբնակ վայրերու վրայ, առաքելաբար կը շրջին երկրէ երկիր, գիւղէ գիւղ քարոզերով, ուսուցանելով եւ խորհուրդներ մատավարարելով»:

Կանխապէս, կը գրէ, առ ի չգոյի այսպիսի հովուական խնամքի, հաւատացեալներու մէջ շատ մը անկարգութիւններ կը գործումին, մինչեւ իսկ հաւատուրացութիւններ:

«Այս Վարդապետներու կինցալը շատ շինիչ է եւ համեստ, անոնց զգեստը անպաճոյն է եւ կը կրեն մարմնոյ վրայ կարծր քուրճ մը. ունին շատ եւ երկար պահքի օրեր. միս՝ միայն տարւոյն հինգ դրիհաւոր տօներուն կը ճաշակեն, իսկ զինի՞ ինչ ինչ տօնական օրերու միայն կը խմեն»: Բացի ամէնօրեայ ժամասացութենէ, «ամէն օր կը քաղեն բովանդակ Սաղմոսարանը. գիշերուան մեծագոյն մասը կ'անցընեն հսկումով, եւ երկ առաւօտ կ'արթնան, ժամերգութիւնը ակը-սերէ առաջ, ընդհանուր խոստովանամք կ'ըլլան եւ կու տան հաւատոյ դաւանութիւնը. այս ամէնը կէս ժամէք աւելի կը տելէ»<sup>36</sup>:

Ակինեան կը գրէ թէ Տեղեկատուն մօտէն ծանօթ էր Մովաչս Տաթեացիի, Արքատակի Շամբացիի եւ Խաչատուր Կեսարացիի: Անշուշտ տեղեակ էր նաեւ այն թուղթին զոր այս երեք Վարդապետները Հոռոմ Ուրբանոս Հ. Պապին առաքած էին տարի մը առաջ, 1626 Օդոս-տոս 17ին, ինչ որ քիչ յետոյ պիտի տեսնենք:

Հաւանօրէն Կարմեղեան այս միակոնարրը այցելած էր Մեծ Անապատը, այնքան մանրամասն կարենալ նկարագրելու համար միանձներու կեանքի օրակարգը:

36. AP. Lusitania - India et Japonia, vol. 189, fol. 258-259. Ակինեան,  
Անդ, էջ 167-168:

Մովսէս Տաքեւացի եւ Ս. Էջմիածնի Աքռոնի հարցը

Գարեգին Եպս . Սրուանձտեանց Թորոս Ազբարի մէջ շահեկան վաւերագիր մը արտադրած է, որ ուղղուած է «Վեհին Մեծի», ուրեմն շորս կաթողիկոսներէն մէկուն : Վանայ եւ շրջակայքի Առաջնորդներուն, Եպիսկոպոս ու վարդապետներուն, քահանաներու եւ համայնքին անունով է վաւերաթուղթ :

Գրութիւնը թուական չունի, բայց դէպէրէն դատելով, 1615 թուին կը գետեղն բանասէրները, իսկ Վեհի Մելքիաեղ Կաթողիկոսն է : Դժբախտաբար ստորագրութիւններ կը պակախն հոն : Նամակը խմբագրողը հաւանաբար նոյն ինքն Գրիգոր Վրդ . Կեսարացին է : Ակինեան վը հաստատէ թէ 27 Օգոստոս 1615ին, այս նամակը Ասրան դպիրի ճեռքոյ հասած է Արեւելք, ու կարգացուած է աշխարհաժողովով:

Վաւերաթուղթ մըն է որ շահեկան է իր բոլանդակութեամբ, եւ լոյս կը սիփոչ ժամանակը յուղող ինդիրներուն վրայ :

Գրուածքին հեղինակը վը մատանչէ անկարգութիւններ, - բաժնուած հինգ գլուխներու, - որոնք ժամանակի Առաջնորդներուն, եւ նոյն ինքն Մելքիսեդի թուամորթութեամբ՝ ծաւալած էին Հայաստանեաց Եկեղեցոյ մէջ :

Բովանդակութիւնը հետեւեալն է .

Ա. Կը մերադրէ Մելքիսեդը թէ մէկ քաղաքի կամ գաւառի վը-րայ երկու, երեք, չորս եալիսկոպոս կօծէ միանդամայն, «վասն արծաթաիրութեան», տղիս, հերձուածող կամ ուրացող անձեր : Մուշ՝ թրքացած Մրգիւն՝ Ս. Էջմիածնի Աթոռակալ ըրիր, կ'ըսէ, եւ նման այլ բաներ : «Այս ի՞նչ օրէնք է որ մէկ վնոց հինգ այլ լինի» . եւ ասով թեմերու մէջ պատակտումի, մինչեւ իսկ արինահեղութեան պատճառ կ'ըլլաս, կը գրէ :

Բ. Նուիրակներ կը դրկս թեմերուն, կը գրէ, լրբադոյն անհատներ, որոնք Աստուծոյ երկիւղը չունին, որոնք «երիշարօք, պլճնեալ հանդերձիւք» ու պաշտօնաներով խրոխտաբար կը մընին, անտեղեակ գրոց «եւ օրինաց բնաւին անծանօթ, ... ոչ ճանաչեն զհաւասու քրիստոնէութեան թէ զինչ է» : Անկնդունակ առաքելական գործի, հանգանակած գումարները կերուխումի կը վատնեն, Ս. Աթոռին ալ օգուտ չեն բերեր :

Գ. Երբորդ մեղադրանքը վերեւ յիշատակեցինք . Առաքելաջան վարդապետներուն բերանը կարկեցնելու համար՝ մինչեւ իսկ բանադրանքի կը դիմես, կ'ըսէ Մելքիսեդին, առանց խորհելու թէ երբ բանադրանքը օրէնքի համաձայն չէ՝ անզօր է :

Դ. Չորրորդ մեղադրանքն է՝ այլազգիներու վաճառելը Ս. Հոկիմիստանց նշանաբերը. «որք հաստատում սիւնք էին ամենայն հաւատացեալ քրիստոնէից» եւ պարծանքը Ս. Աթոռիդ:

Նմանապէս Ս. Գրիգորի Աջը գերութեան մատնեցիր օտար աշխարհ, եւ առանց այդ Ս. Աջին մեռոն կ'օրհնես, ընդէմ ընկարիալ աւանդութեան:

Թողոտնք որ «ի մէկ Աթոռի վերայ երեք կաթողիկոս էք կարգեալ», որոնցմէ իւրաքանչիւրը՝ «ի յիւր գնացեալ երկիրն ինքնազգութիւն առանքք»: Առաջինը Դաւիթ Կաթողիկոսը եղած ըլլալով, անք է օրինաւորը, կը գրէ. եթէ առարկելու ըլլաս որ նա հրաժարած է, «ահա եւ այն հրաժարելուցն մինն դու ես», կը գրէ:

Իրօք ալ երկուքին համաձայնութեամբ, պարտքերու բնուէն աղասելու յուսով էր որ Սրապիոն Վրդ. Ուրհայեցին վրայ ուղեցին փոխադրել իշխանութիւնը. սակայն անոր չթողուցին որ խաղաղութեամբ վարէր իր պաշտօնը:

Ե. Հինգերորդ մեղադրանք՝ թէ Մելքիսեդ ձեռնարկած է «զմեր ուղղափառ հաստատել...», եւ տանի՛ «ի հերձուածողութիւն եւ յուրացութիւն», միաբանելով Հռոմի Եպիսկոպոսին հետ, ընդունելով Քաղկեդոնի ժողովը, «եւ ի Քրիստու երկու բնութիւն ասելով»:

Գրիգոր Կեսարացի հոս կը թափէ առաստօքն իր թոյնը Զաքարիա Վրդ. Վանեցի դէմ, որ Վարագի առաջնորդութենէն արտաքսուած՝ Մելքիսեդ Կաթողիկոսի կողմէ Հռոմ իրը պատուիրակ զրկուած էր, եւ որ յետոյ Պոլսոյ Աթոռը գրաւեց, մրցակից նոյն ինքն Կեսարացին: Քու ձեռագիրը Հռոմի Պապին տարաւ, կը գրէ, որով կը հաղորդակցէիր յայսնելով դաւանակցութիւն այդ եկեղեցին հետ: Զեռագիրդ որ տպել տուած են Հռոմ ու առաջած Լեհաստան, Վենետիկ, այլեւայլ տեղեր, որմէ օրինակ մը Ամիդ եկած է, եւ Աւենիս Կաթողիկոս հետը առած էր, օրինակ մըն ալ Համբեցիք ինծի զրկեցին:

Կեսարացին կը թելադրէ Մելքիսեդին՝ եթէ կ'ուղես որ քեզ ընդունինք իրը Կաթողիկոս, դազրեցուր այն անկարգութիւնները որ վերեւ թուեցինք, եւ եթէ ճիշտ չէ որ դուն ես հեղինակը Հռոմ զըրկուած թուղթին՝ հերքէ եւ պապանձեցուր Զաքարիա Վրդ. Վանեցին<sup>38</sup>:

Տիուր է անշուշտ պատմկերը զոր կը ներկայացնէ այս վաւերաթուղթը, Հայ եկեղեցւոյ բարձրագոյն նուիրապետութեան անկումը եւ զեղծումները: Գովելի է նաեւ նախանձախնդրութիւնը Կեսարացին՝ ի խնդիր բարեկարգութեան: Բայց կարեկցութեան արժանի է անոր նախապաշարումը քրիստոսաբանական հարցին, ինչպէս նաեւ եկեղեցիներու կաթողիկէ հաղորդակցութեան շուրջ Վարդապետի մը՝

38. Թորոս Ազրար, Հա. Բ., էջ 280-293:

ճանչցուած իրը դարուն կարեւոր դէմքերէն մէկը։ Արդեօք անտեղեա՞կ էր կեսարացին թէ Դաւիթ Կիրլն ալ, Մելքիսեդի ժամանակալից, Հռոմ գրած էր։ Իր աշակերտն ալ Մովսէս պիտի դրէ թէ՛ իրը Վարդապետ եւ թէ իրը Կաթողիկոս, յայտնապէս չետերով Հռոմի Եպիսկոպոսին թէ Հայ Եկեղեցիին դաւանանքը, նաեւ քրիստոսաբանութեան նկատմամբ՝ նոյն է՛ Քաղկեդոնի ժողովին դաւանանքին հետ։ Ինչ որ աւելի ուշ, իրմէ վերջը Յակոբ Դ. եւ ուրիշ գահակալներ իջմիածնի Աթոռին եւ եպիսկոպոսներ նոյնը պիտի կրկնեն, Հռոմի հետ Եկեղեցական հաղորդակցութեան բարի տրամադրութեամբ, առանց որ ատով ուրացողներ եղած ըլլան եւ Հայաստանեայց Եկեղեցիին դէմ դաւաճանած։

Գրիգոր Կեսարացիէն խմբագրուած այս պատճէն-նամակին հետ սերտ աղերս ունի Մովսէս Տաթէւացիին ու Արեւելահայքին մէջ յարդուած Հայկազ իշխանին ստորագրութեամբ գրուած յարդակի նամակը, որ կը սկսի «Աստուածային միացեալ...» բառերով, եւ որ ուղղուած է Կեսարացի Վրդ.ին։ Այս նամակը Ակինեան Հաւատասփիւոի դիմանէն հանած ու հրատարակած է՝ բազմից յիշատակուած իր մենադրութեան մէջ։

Մովսէս «բանի սպասաւոր», կը գրէ, Գրիգոր Կեսարացիին, որ սուտ եղբարց մէջ՝ իրը օձերու վիրապը ձգուած մէկն է։ կը տեղեկացնէ թէ Ասլան դպիրը բերած է անոր նամակը եւ կարդացած են «գլխաւոր կրաւաւորացն» ներկայութեան, արտասուալից աչքերով։ Ապա շարունակելով՝ կը գրեն. Ս. Խաչի տօնին, 10 Անպատ. 1615ին, Հայկաց իշխանէն, իր սեփական գիւղը Ճինել տուած Եկեղեցիի նաւակատիքին՝ համայնքային ժողով մը գումարուած է։ Հոն ներկայ եղած են «Պօղոս» (Մովսէցի) Վարդապետ եւ Թումաս Եպս., Անապատէ, եւ այլ երկու եպիսկոպոսք Տաթէւու, զոր ոչ արժանի համարիմ անուան(ս) նոցա գրել ի թղթի ասո։»

Ժողովին մասնակցած են բազմաթիւ քահանաներ, մելիք եւ տանուտեարք եւ ժողովուրդ, որոնք Եկեղեցիի նաւակատիքի առիթով եկած էին։

Եկեղեցիին օծումը կատարուած է մեծ չքեղութեամբ։ Յաջորդ օրը Հայկազ իշխան խնճոյք մը սարքած է, ուր ներկայ եղած է նաեւ Խօճա Ասլան։ Ճաշէն վերջ կարդացուած է, վերեւ յիշատակուած։ Գրիգոր Կեսարացիէն իրենց ուղղուած պատճէն-նամակը։ Երբ կը կարդացուէր, կը գրէ, իշխանը՝ «[Ե] խորոց սրտէ հառաչէր» ու կ'արտասուէր ըսելով «թէ արիւն իմ ընդ ճեղ եւ ընդ անապատաւորացդ խառնեսցի՝ վասն հաւատոյ եւ կրօնից սուրբ հարցն»։ ու աւելցուցած է նաեւ, թէ Խօճա Նաղար՝ Շահ Արասին բռնել տուած էր զՄելքիսեդ Կաթողիկոսն որպէս զի սպաննէր, եւ թէ ինքը եղած է աղատել տըլը, «զձեր խրատն չէի լսեալ» կ'ըսէ։

Նամակագիրը շարունակելով կը յարէ . Այժմ Դաւիթ կթղ. Սպահան զացած է, իսկ Աւետիս էջմիածին է «եւ ասլիս զգեցեալ», - այսինքն կրօնաւոր եղած, - մեղի սիրալիր դիր ուղղած է: Երուսաղէմէն մեր դարձին իր վրայ նշմարեցինք, կը գրէն, աստուածավախութեան նշաններ:

Գալով կեսարացիի թուղթին՝ կը գրեն. Յետ խորհրդակցիլու Պօղոս Վլրդին, Անապատականներու եւ Հարիաղ իշխանին հետ, ահա մեր տեսակէտը. «որ զնամք ի Սպահան, քարողեմք ջուղայցոցն զաստուածային բանն ի սուրբ հարցն կանոնաց, այն սուս կաթողիկոսն կամ սիրով հրաժարել, անապատս մտանել. ապա թէ բուռն իշխանութեամբ ընդդիմանայ՝ մահացուցանել կամք լիցի՝ թէ չուղայցիքն միաբանին ընդ մեղ»: Ուրիշ խորհրդակցութիւններ ալ եղած են «վասն Աստուծոյ օրինացն»: Այս ձեւով կը փակուի նամակը, Մովսէս Վլրդի մեր իշխանին կնիքով<sup>39</sup>:

Հ. Ակինեան, «Մահացուցանել» բառին կապակցութեամբ ունի հետեւալ ծանօթութիւնը. «Այստես յօրինակին. խօսքն անչուշտ երկու կաթողիկոսներու իշխանութիւնը չէզոքացնելու մասին է»:

Երկայրաբանութեան առաջին մասը, մեղի համաձայն, չէղոքացնել է երկու կաթողիկոսներու ազդեցութիւնը. իսկ երկրորդ մասը՝ «մահացուցանել» եթէ ջուղայեցիք միաբանին՝ ասացուածքը դժուար է պարզապէս իրը չէզոքացնել հասկնալ:

Մենք այլապէս կը մեկնենք նախադասութեան արդ անցքը: Դրժրախտաբար նամակին բնադիրը չունինք, այլ միայն օրինակը: Կը խորհինք թէ «մահացուցանել» բառը բնապրին մէջ հաւանաբար ունէր հարցական պարոյի մը, որ օրինակին մէջ ինկած է. ինչ որ կը փոխէ հիմնովին նախադասութեան իմաստը: Գուցէ ժողովականներին ու հիմնովին նախադասութեան իմաստը: Գուցէ ժողովականներին ու մանց կարծիքը եղած ըլլայ՝ անհետացնել մէջտեղէն զանոնք, «մահացուցանել»ով, այս է սպաննելով, զոր նամակագիրը հարցական ձեւով կը հաղորդէ նամակինքնակին, իրը տեսակէտ մը՝ որ կողմնակցներ ալ ունեցած է ժողովականներուն մէջ:

Ամէնք պարագային պատմութիւնը չըսեր թէ մէկը կամ միւսը վերոյիշեալ կաթողիկոսներէն մահափորձի ենթարկուած ըլլայ:

### (Շար. 1) ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ. ԱՄԱՏՈՒՆԻ

39. Ակինեան, Անդ, էջ 28-33: Ակինեան այս նամակին պատճէնը հանած է Հաւատագիրութեամբ ու ապագանք տեղը չէ նշանակեր: Իսկ էջ 30, Ծանօթագիրութեամբ ու ապագանք տեղը հաւաքուած էին, ոչ թէ Մեծ Ամապատն Տաթեակ է, այլ 11, Անապատութեամբ ու ապագանք տեղը հաւաքուած էին, ոչ թէ Մեծ Ամապատն Տաթեակ է, այլ Հօջանց (Հօջանց), որ կը գտնուէք Սիմենց Աղաւէքք գաւառը, եւ Հարկաց Հօջանց նոյնանոն գիրտին մօտն էր: Երկու եպիսկոպոսներու անունները զանց կ'ընէ նամակագիրը, կ'ինթաղին ըլլան, մէկը Մեսրոպ եպս. Առաջնորդ Տաթեառու, որ Մովսէսի հակառակորդներէն էր, կը գրէ, իսկ միւսը Զարարիա Առաջնորդ Վայոց Զորոյ:

## Résumé

### MOVSE S III TAT'EVAC'I CATHOLICOS D'ETCHMIADZINE

Mgr. KARAPET AMATOUNI

L'auteur nous trace, puisés de divers sources historiques, les traits saillants de la vie de cette illustre figure que fut le Catholicos Movsēs III.

Né entre 1577/1578, en la province de Siunik, Movsēs entra très jeune au monastère de Tat'ev et il fut ordonné prêtre célibataire à l'âge de quinze ans. Il fit ses études dans le monastère d'Amit' sous la direction de Serapion Vardapet Ourhayec'i qui fut Catholicos d'Etchmiadzine entre 1603 et 1606. Il fut par la suite disciple de Krikor Vardapet Kesarac'i qui fut par trois fois Patriarche arménien de Constantinople. Il fit divers déplacements entre Jérusalem, Constantinople et Amit'. A l'âge de 38 ans, en 1612, il reçoit le grade de Vardapet des mains de Krikor Vardapet.

L'auteur nous donne aussi une description générale de la situation désastreuse et triste de l'Eglise arménienne de l'époque, et contre cette situation Movsēs Vardapet se batit avec ardeur par l'exemple de sa propre vie et par la prédication.

A cette époque, le monachisme arménien aussi avait besoin d'urgence d'un renouveau salutaire dont se firent les promoteurs et fondateurs l'Evêque Sarkis Anpertc'i et Ter Kirakos Trabizonc'i qui précisément fondèrent le grand Ermitage de Tat'ev.

C'est en 1613 que Movsēs Vardapet entra au monastère de Tat'ev et où il trouva en la personne de Połos Vardapet Mokac'i un confident sûr et un collaborateur sérieux. Les moines de Tat'ev trouvèrent trop sévères et exigeantes les prises de position envers eux de Movsēs et Połos qui durent se transférer du monastère au grand Ermitage d'où ils sortaient de temps en temps pour prêcher aux alentours. C'est ainsi qu'ils ouvrirent des écoles et fondèrent de nouveaux monastères, entre autres trois monastères de moniales, et selon le témoignage des contemporains, Movsēs Vard. pourvenait des besoins matériels et spirituels d'au moins huit cents personnes. C'est ainsi que commence le début du renouveau culturel du monachisme arménien au XVII<sup>e</sup> siècle. Par ce renouveau renaît à nouveau l'art d'enluminer et de copier les manuscrits.

Nombreux et fameux furent les disciples de Movsēs Vard. qui marchèrent sur les traces de leur Vardapet.

La position courageuse et décisive de Movsēs Vard. dans l'œuvre de renouvellement de l'Eglise arménienne, lui créa une position farouche de la part des autorités religieuses, entre autres surtout celle du Catholicos Melk'iset qui arriva jusqu'à le dénoncer au Khan Amircouna d'Erevan, qui le mit en prison. Grâce à la médiation de riches marchands de Djoulfa, Movsēs Vard. put être finalement libéré.